

Լ Ե Ղ Ո Ւ Ր Ս Ա Ն Ա Վ Ս Ն

ՀԱՅԵՐԷՆԻ ԵՐ, ՆԻ, ՈՒԻ, ՄԻ ՅՈՒՆԱՎԵՐՏ-ՆԵՐԸ¹

Հայերէն լեզուին կաւկասեան դրացի լեզուաբունին ճիւղերուն հետ ունեցած ազգակցութեանը վրայ շատ անգամ մտադրութիւն հրատարած է: Հայերէնն արեւելեան կողմանէ երանեան լեզուատոհմէն բաժնող եւ ձայնական, բառագիտական եւ ձեւագիտական երբեքատիկ ուղղութեամբ երեւան ելլող վիճը՝ գլխաւորաբար յառաջ եկած է այն յարաբերութենէն, զոր հայերէնը հիւսիսակողմն ունեցած է կաւկասեան լեզուաբունին հետ: Այս յարաբերութիւնը յերեւան կ'ելլէ 1. իրական կապտեան ըստւան ձայնական յատուկ դրութեան մէջ՝ որ երկու լեզուաբուններուն ալ հասարակաց հիմը կը կազմէ. 2. հասարակաց ճոխ բաւամթերքին մէջ. 3. ձեւագիտական կողմանէ՝ ի մասնաւորի յայնակիի կազմութեան մէջ: Այս վերջին կէտը՝ Տայերէնի եւ կաւկասեան լեզուաց ազգակցութեան յարաբերութիւնը յոգնակիի կազմութեան մէջ՝ յատկապէս քննութեան պիտի առնուիք այստեղ, ըստ որում այն երեք խնդիրներուն մէջն առնելն կարեւորն եւ ամենէն քիչ քննուածն է²:

«Վիլիկեան Հայերէնի պատմական գերականութեան» մէջ՝ Ռուբինեանց յառաջ բերուած արբունական եւ դիւանական, ինչպէս եւ միջին-հայկական ժողովրդական լեզուին մէջ առաջին անգամ կ'երեւան յաջորդ եր, նի, ուի (-բ), -ուի (-վ), եւ -ուի³ յոգնակիքաները, որ դասական հայերէնին տար եւ: Գերականութեան մէջ ահապէս քանակութեամբ յիշուած

վկայութիւններով ցուցուած է թէ եր եւ նի յոգնակիքաները պէտք ենք միջին-հայերէնի յատուկ ու սովորական համարել, որոնց համեմատութեամբ՝ դասականին + յոգնակիքարը այլ եւս երկրորդական դեր մը միայն կը խաղայ: Հիմադ այս առեղծուածային յոգնակիքաներուն սկզբան եւ ծագմանը վրայ խնդիր կը յառնէ:

Կսի սառապը ստոյգ է, որ հնդիկ-գերմանական լեզուներէն եւ ոչ մին այս կերպ յոգնակիքար ունի: Առ առաւելն՝ ըստ բաւականի անկարեւոր ուի կամ վ յոգնակիքար կրնայ ի հարկաւորութեան նախնական հնդիկ-գերմանական երկուորականի մը վերածուիլ, սակայն միշտ մնալով չափազանց տարակուսական եւ յանդուգն փորձ մը: Բայց առ հասարակ հնդիկ-գերմաներէնով մեկնել անկարելի է: Այս կընդդրոյն լուծման, ինչպէս որ մասամբ Ս. Բուգգէ⁴ եւ յոգնակիքարին նկատմամբ, եւ իրմէ ետքը Մէյլ⁵ ճշգրտութեամբ կուհատեն, ուրիշ կողմանէ ձեռք զարնելու է, այսինքն՝ կաւկասեան լեզուներն օգնութեան առնելով:

Կսի եւ յառաջ նկատողութեան առնելով Հայերէնի եւ յոգնակիքան՝ եւս արդի հայերէնի մէջ առած ձայնական տարբեր ձեւերովն էր (գաւառաբարա Յփղիսի), Իբը, -ու (գաւառաբարա Ագուլիսի) եւն — կը տեսնենք որ լեզական լեզուաց հարաւարեւելեան խմբին մէջ յաջորդ ձեւերը կան, որ նման են այս յոգնակիքարին.

1. Կիւրիներէնի մէջ՝ որ Գաղստանի լեզու մըն է կասպից ծովու եզրերը՝ Սամուր գետին վրայ, կայ -ու, եւ, -ուր յոգնակիքարը, զ. օ.

palkan-ar	ձիեր,
stxa-jar	եղբայրներ,
dede-jar	մայրեր,
xip-er	սշխարներ: ⁶

2. Ռուսուլներէնի մէջ կայ -ուր, -ուր, -եւր յոգնակիքարը զ. օ.

heivan-ar	ձիեր,
paprab-ur	թամբեր,
tila-jar	շուներ: ⁷

3. Խախուրերէնի մէջ կայ -ուր յոգնակիքարը, զ. օ.

balkhan-ar	ձիեր: ⁸
------------	--------------------

¹ Հմմտ. անց § 246. նոյնպէս A. Meillet: De quelques archaïsmes remarquables de la déclinaison arménienne (Zeitschrift für arm. Philologie I, 2 pp. 147 ff.).

² S. Bugge, Etruskisch und Armenisch p. 163 ff.
³ A. Meillet, Mémoire de la Société Linguistique de Paris t. XI p. 384.

⁴ Լեռ. Բ. 8:
⁵ Անդ 18:
⁶ Անդ 28:

¹ Իր. Յովսէփ Ե. Կարստ խմբագրութեանս տրամադրութեան տակ դրած է իւր Համարիգի արեւելագիտական ժողովին մէջ արտասանած ուսումնասիրութիւնը, զոր իւր խնդրանքս համեմատ նոյնութեամբ մեր ընթերցողաց կը ներկայացընենք: Միայն տխուրաց քիչ մը կարծեցողցնք: Բնագրին մէջ վերնագիրն է՝ Das Problem der armenischen Plurale auf -er, -ni, -vi, -di, in seinem Zusammenhang mit den entsprechenden Pluralbildungen des kaukasischen Sprachstammes dargestellt und untersucht von Dr. J. Karst. 1903.

² Կաւկասեան գաւառաբարաբուններու ձեւութեանը համար աղբիւր առած ենք Էրզրեքտի «Die Sprachen des kaukasischen Stammes» գործը: 1. Wörterverzeichnis, II. Sprachproben und grammatische Skizzen. Wien 1895. Ի վիպարութիւն կը կոչենք Էրզ. Ա. կոմ. Բ. համառոտագրութեամբ:

³ -ուի յոգնակիքարը՝ հին հայերէնի -ուի հաւաքականին ձեւագիտական փոփոխութիւնն ըլլալով՝ վի եւ -ուի յոգնակիքարներուն ազդեցութեամբ կազմուած, նկատողութեան լեզուաբար յաջորդ աղբիւրն է մէջ (Հմմտ. Hist. Gramma. d. Kilik.-Arm. § 249.)

4. Ազուլերէն-լեզականի մէջ կան միայն
-ար, -եբ եւ -ուր յոգնակերտները. զ. օ.

hajvan-ar ձիեր,
čuv-ar եղալորներ,
či-jar քայրեր¹:

5. Տարասարեան լեզուին մէջ կայ -ուր (-ւր),
-եբ յոգնակերտը. զ. օ.

lik-ar ոտքեր,
siv-ar լեռներ,
či-jar քայրեր²:

Ատոնցմէ զատ կան ուրիշ յոգնակերտներ
ալ, որոնց ազգացուծիւնն Հեռուոր է, զ. օ.
-ուր եւ -ուր ուզերէնի³ մէջ, -ուր եւ -ուր ար-
չիներէնի⁴ մէջ, -ուր եւ -ուր իրիալուզերէնի⁵
մէջ, -ուր Չէկ եւ Բուգուրն ըստած գաւառաբար-
բառներուն⁶ եւ լեզական բունին⁷ արեւմտեան,
կենդանական եւ Հիւսիս-արեւելեան խմբին այս
գամ այն ձիւղին մէջ: Չէրքէտական եւ արխա-
զական լեզուաբունին բոլորովին օտար⁸ է յոգ-
նակիի այս կազմութիւնը, իսկ խարտուել կամ
վրական խմբին մէջ⁹ -ուր յոգնակերտը կը տես-
նուի միայն Մուանաց լեզուաձիւղին մէջ, զ. օ.
čai-ar ձիեր⁹:

Մինչ -ը յոգնակերտը գրեթէ միայն Հա-
րաւ-արեւելեան կաւկասեան¹⁰ այս է՝ վօթեկալ
լեզուախմբին յատուկ է, -նի յոգնակերտը կը
գտնենք Արացերէնի, Իմերերէնի, Իգոյներէնի եւ
Խուստերերէնի մէջ, որ ի միասին կըսուի գաւա-
ռաբարբառ¹⁰ կը կազմեն (վրական բունին մե-
կալ ձիւղերը -նի յոգնակերտը չունին): Մեծ
բազմութեամբ յառաջ բերուած օրինակներուն
Համար մասնակիշ կ'ընեն Բրոսէի եւ Չուբինովի
բառգիրքները: Այս յոգնակերտը տեղ տեղ
-նին՝ ձայնապէս -նիի փոխուած կը գտնուի, թէ
եւ շատ ցանցատ, թուշերէն-չէչէներէնի, ինչպէս
նաեւ Հիւսիս-արեւելեան լեզուերէնի, Գարգուե-
րէնի մէջ¹¹ զ. օ.

burett-ni կացիներ (վարկուն-գարգուերէնի
մէջ)¹²,
batt-ne կացիներ (կուրաշի-գարգուերէնի
մէջ)¹³,

darx-ne աղաք, ara-ni կոթեր (Ակուշա-
գարգուերէնի մէջ), եւն¹:

Աւերջապէս Տայերէն¹⁴ ոչ այնչափ կարեւոր¹⁵
-ուի (-ի), -ուի (-ի) յոգնակերտներն ունին
կաւկասեան շրջանին մէջ նմանացալ իրենց հա-
մապատասխաններն՝ -ի, -ուի (ձայնապէս -ուիի
փոխուած) ձեւով՝ գարգուական խմբին¹⁶ մէջ,
ինչպէս նաեւ մասմաբ (-ուի յոգնակերտին հա-
մար) գրացի լազերէնի¹⁷ մէջ: Իբր օրինակ Էր-
բերտէն յառաջ կը բերեմ՝

pallar-ti գգեսներ (վարկուն-գարգուերէն)¹⁸,
duvur-te լեռներ, եւ
džanavar-te թուշեր (Ակուշա-գարգուերէն)¹⁹,
tul-di քածի (լազերէն)²⁰,
uc-vi եղալորներ (Ակուշա-գարգուերէն)²¹:

Ետառը բերուած իրողութեանց վրայ ակ-
նարկ մ'արձակելով՝ կը տեսնենք որ Հայկական
-ը, -նի, -ուի (-ի), -ուի (-ի) ամեն յոգնակերտ-
ներն իրենց համապատասխան յոգնակերտն ունին
կաւկասեան լեզուաբունին մէջ, այսինքն՝ որ յոգ-
նակերտներն գլխաւորաբար յատուկ է արեւելեան
(լեզական) խմբին, -նի յոգնակերտն՝ արեւ-
մտեանին (վրական գլխաւոր խմբին), իսկ -իին եւ
-ուին՝ երկուքին մէջը բունը պարզապէս խմբին:
Ատով կը տեսնենք միանգամայն որ վերջ յի-
շուած է կ. յոգնակիի կազմութեան կողմանէ
Հայերէնի Հետ Համաձայնող ամեն լեզուաբու-
ները՝ տեղական յարաբերութեան եւ առ հա-
սարակ ուղղակի գրացութեան մէջ են Տայերէն
լեզուաբունին հետ, մինչ մեկալ կողմանէ Հիւ-
սիսային-կաւկասեան հետուոր լեռնային-գաւա-
ռաբարբառները — զ. օ. Հիւսիսային-արեւ-
մտեան լեզական խումբը — գրեթէ խնդրոյ
նիւթ եղած այս յատկութիւնները չունին: Դժոյժ
իսկ այս տեղական յարաբերութիւնը հաւանա-
կան կ'ընէ որ այս երկու լեզուաբուններուն՝ Հայ-
կականին եւ կաւկասեանին՝ այս ձեւագիտա-
կան նմանութիւնը պատահական, լոկ արտաքին
չի կրնար ըլլալ: այլ հարկ է որ իրեն հիմ ու-
նենայ՝ ներքին փոխազարձ ազգացութիւնն կամ
նախաոր ազգացութիւնն մը: Այս տեսութիւնն
ատաւել եւս կը հաստատուի յարող աշխար-
հագրական - լեզուաբանական խորհրդածու-
թեամբ: Ինչպէս նախորդ տողերէն տեսնուեցաւ,
-ը յոգնակերտը կաւկասեան խմբին մէջըն ումե-
նէն աւելել յատուկ է արեւելքին, իսկ -նի յոգ-
նակերտը արող է արեւմտեան եւ հարաւա-

1 Անդ 40:
2 Անդ 87:
3 Անդ 82:
4 Անդ 222:
5 Ընդ հակառակ չէչէներէնի -ուի, -իի յոգնա-
կերտերը՝ Էր պարզ -ը յոգնակերտին զարգացմանը հա-
կը վերաբերի: (Էրբ. Բ. 247):
6 Անդ 359 եւ 361:
7 Անդ 247 եւ 222:
8 Անդ 111:

9 Անդ 222:
10 Անդ 88:
11 Անդ 121:
12 Անդ 49:
13 Անդ 58:
14 Անդ 71 եւ 75:
15 Անդ 222:
16 Անդ 305 եւն, 361:
17 Անդ 98:
18 Անդ 121:
19 Անդ 88:
20 Անդ 121:
21 Անդ 151:

րեւմտեան կողմերը: Երբ մէկ կողմ թողուլով (—ի) եւ —ով (—ով) յոգնակերտներն, որոնց խաղցած գերբ չափազանց անշնանակ է, մասնաւորօրէն մեր խօսքը — եւ —ն յոգնակերտներուն վրայ, սակարմանալի իրողութիւնը կը տեսնենք, որ Հայերէն լեզուի սահմաններուն մէջն ալ —ն յոգնակերտը գրեթէ միայն —ելնա՞նք գաւառաբարառներուն յատուկ է. այս երեւոյթը միջին-Հայերէնի շրջանին ստեղծն ալ կը տեսնուի. այսպէս՝ օրինակի համար՝ արեւմտեան Հայկական լեզուախմբին վերաբերող կիլիկեան կամ միջին Հայերէնի մէջ —ն յոգնակերտը մեծ գեր մը կը խաղայ, մինչ նոյն ժամանակի աշխարհաբարի միտող արեւելեան Հայկական բնագիտներու մէջ նոյն յոգնակերտը գրեթէ ամենեւին չէ տեսնուիր: Նոյն երեւոյթին կրնանք հետեւիլ՝ Հայերէն արդի լեզուին մէջ ալ: Մէկ կողմանէ՝ արեւմտեան Հայերէնի մէջ —ն յոգնակերտը կը գտնուի, թէ եւ ոչ իբր կենդանի յոգնակի մը՝ իր նախնական գործածութեամբը, այլ բաղադրեալ յոգնակիի եւ ստացականի մէջ իբր անփոփոխ տարր մը, մեկալ կողմանէ՝ Հայկական լեզուաբունի արեւելեան խմբին մէջ — որչափ կարելի է տեսնել — —ն յոգնակերտին հետքն անգամ չէ տեսնուիր. նոյնպէս արեւմտեան Հայերէնի —ն յոգնակերտին հետ կապուած ստացականի կազմութիւնը կը պակսի արեւելեան Հայերէնի: Իսկ՝ որչափ ծանօթ է արեւելեան գաւառաբարառը, — յոգնակերտը Նոս գրեթէ միայն գործածականն ու տիրոջն է: Այս երեւոյթն պէտք է որ պատճառականութեան աղբրս ունենայ կաւկասեան լեզուաց — եւ —ն յոգնակերտներուն վերը ստուերագծեալ տեղադրակութիւնը կատարելապէս իրարու կը համապատասխանեն, ինչպէս կաւկասեան լեզուաց, նոյնպէս եւ դրացի Հայերէնին մէջ՝ —ն յոգնակերտը արեւելեան գաւառաբարառներէն վտարուած է եւ հոն մտնել կրցած չէ. ասոր հակառակ՝ — յոգնակերտը ինչպէս որ կաւկասեան լեզուաց մէջ տարածուած է արեւելեան կողմը — այս է՝ լեզուական խմբին մէջ —, այսպէս ալ Հայերէնի մէջ նոյն յոգնակերտը տարածուած է արեւելեան գաւառաբարառներուն մէջ եւ միայն հոս տիրող է, մինչ արեւմտեան Հայերէնի մէջ —ն յոգնակերտը գրեթէ ամբողջ հրապարակը գրաւած է: Երկու գլխաւոր դրացի

լեզուաբուններու այս զուգընթաց եւ զարմանալի կերպով իրարու հետ միաբանող երկակողմանի լեզուագիտական — տեղագրական յարաբերութիւններ անվիճելի կերպով կը ցուցնեն թէ հոս փոխադարձ ազդեցութիւն տեղի ունեցած է, եւ թէ՛ այս ձեւագիտական երեւութից աստղին համաձայնութիւնը իրապէս իրեն հիմունքի՝ պատճառականութեան ներքին աղբրն մը:

Այս արդիւնքը կը հաստատեն ուրիշ ներքին լեզուական-իրական պատճառներ ալ: Յայտնի է թէ Հայերէնի մէջ՝ խնդրոյ նիւթ եղող ամէն (—, —ն, —նի, —ով) յոգնակերտներու համար յատկանիշ մըն է ճիշտ եզակիին հոլովներուն վերջաւորութիւնը իրենց վրան առնուլը: Եզակիի հոլովներուն վերջաւորութիւնը, որ միշտ մի եւ նոյն ձեւին համեմատ կը կատարուի — այսինքն այն հոլովման համեմատ, որուն սեռականը — կըլլայ միջին-Հայկական ժամանակէն մինչեւ այսօր՝ արդի Հայերէնին ժամանակը —, գաւառական Հայերէնի յոգնակիի վերջաւորութեանց բոլորովին հակառակ երեւոյթ մըն է, որ, ինչպէս Մէլե՛ի՛ իրաւամբ կըսէ, հին հնդիկ-գերմանական լեզուաց բոլորովին օտար է: Չեւագիտական այս առանձնայատուկութիւնը մեկնելու բանալին մեղ կու տան գարձեալ կաւկասեան լեզուք: Կաւկասեան լեզուաբունին մէկ գլխաւոր առանձնայատուկութիւնն այն է որ յոգնակին կը կազմուի՝ բառին վրայ յոգնակերտը անխտիր աւելցնելով եւ ասոր կցելով եզակիի հոլովներուն վերջաւորութիւնը՝ միշտ մի եւ նոյն հաստատուն ձեւով:

Կաւկասեան լեզուներէն՝ օրինակի համար՝ կ'առնուք վրացերէնը, որ ունի հետեւեալ ձեւը՝³

Եւ.	Յե.
kac-i	kac-eb-i
kac-isa	kac-eb-isa
kac-sa	kac-eb-sa
kac-o	kac-eb-o
kac-ilha	kac-eb-ilha
kac-ad	kac-eb-ad
kac-isas	kac-eb-isas

որ բոլորովին յար եւ նման է Հայերէնի՝³ յոգնակիին կազմութեան՝

¹ A. Meillet, Syntaxe comparée de l'Arménien 16. (Extrait des «Mémoires de la Société de Linguistique de Paris», t. XI, p. 384.)
² Հմմտ. D. Tschubinof, Истинная Грузинская Грамматика p. 8.
³ Հմմտ. F. N. Finck, Lehrbuch der neostarmenischen Literatursprache § 66.

¹ Հմմտ. J. Karst, Histor. Gramm. d. Kilik-Arm. § 237 ff.

Ել.

Յ.Ի.

բաժակ
բաժակ-ի
բաժակ-ից
բաժակ-ով
բաժակ-ում

բաժակ-ներ
բաժակ-ներ-ի
բաժակ-ներէից
բաժակ-ներով
բաժակ-ներում

Այս երկու օրինակներուն՝ վրացերէնին եւ Հայերէնին՝ Տիմո Տլորովման մի եւ նոյն սկզբունքն է, բնականաբար լեզուական ինչ ինչ առանձնայատկութիւն ի բաց թողլով:

Այս երկու լեզուաբունները չէ թէ միայն յոգնակիի կազմութեան մէջ, այլ նաեւ յոգնակիի Տլորովման մէջ սկզբամբ իրարու Տետ կը համաձայնին. ինչպէս անի, նոյնպէս եւ ասի չեն կրնար սկզբնաբար Տնդիկ-գերմանական համարուի, ուստի՝ Հայերէնի շրջանին մէջ իւր կաւկասեան առանձնայատկութիւն ըմբռնուելու է: Մա՛ ալ աւելցընենք, որ այս յոգնակիներուն Տլորովմանը մէջ՝ կաւկասեան լեզուաբունին մէջ տիրող ձայնաւորաց ներդաշնակութեան սկզբունքը Հայերէնի մէջ ալ յայտնապէս կը տեսնուի: Հմմտ. դ. օ. ձայնաւորաց ներդաշնակութեան օրէնքները Ագուլիսի Հայ գաւառաբարբառոյն մէջ: Մա՛ ալ կայ որ ամէն անգամ՝ յոգնակեան մասնիկն ընտրելու ատեն՝ թէ կաւկասեան լեզուաց եւ թէ՛ Հայերէնի մէջ որոշէչ նշանակութիւն ունի արմատական վանկերուն թիւը — ի մասնաւորի՝ վրացերէնի նէ յոգնակերտին համար այս բանն ստուգուած է՝ մասնական քննութեանց ձեռքը —, ապա ուրեմն պէտք ենք այս կէտիս մէջ շօշափման կէտեր ընդունիլ, որոնք հասարակաց ծագում մասնանշիչ կ'ընեն եւ բացարձակապէս կ'ապացուցանեն ինորոյ նիւթ եղող լեզուական երեւոյթներուն ներքին, ազգակցական յարաբերութիւնը:

Ասով ցուցանեցաւ որ յոգնակիի յիշեալ ձեւերն իրարմ անկախաբար չեն կրնար ծագած ըլլալ, այլ՝ ամէն դէպքերուն մէջ կայ ներքին, ազգակցական աղբյւր մը. Տիմոյ վերջապէս պէտք ենք ինդիք ընել, թէ այս երկու մեծ լեզուաբուններուն երկակողմանի փոխադարձ յոգնակիի երեւոյթներուն ազգակցական աղբյւրն ի՞նչ է, կամ ուրիշ խօսքերով՝ ո՞ր փնտռելու ենք այս յոգնակիի կազմութեան ծագումը եւ որն է ստոր տարածման սկիզբը: Այս երեւոյթներն սկզբնաբար Հայկական առանձնայատկութիւն ըլլալով՝ վերջէն անցան կաւկասեան լեզուաց, թէ մեր առջեւն եղածը՝ կաւկասեան լեզուաց Հայերէնի վրայ բրած ազգացութիւնն

է: Ամենայն ստուգութեամբ նախ կրնանք պատասխանել, թէ մէկ կողմանէ՝ բորբորկին անընդունելի է այս երեւոյթներուն Հայկական ծագում ունենալը, ինչու որ, եթէ յիշեալ ձեւերն իրապէս հարազատ Հայկական սեփականութիւն ըլլային, այն ատեն ամեն հայ գաւառաբարբառներուն մէջ տեսնուելու էին առանց բացառութեան, բայց ինչպէս որ մենք վերը տեսնուեալն չունի, իսկ արեւելեան գաւառաբարբառք մասամբ չունին:

Մէկալ կողմանէ դարձեալ անյաջող կ'ըլլար ենթադրել թէ Հայերն պատմական ժամանակին մէջ, ըսելը՝ միջին դարուն մէջ, կաւկասեան լեզուներէն առած ըլլան: Երբեք չէ կրնար ցուցուիլ թէ պատմական ժամանակին մէջ կաւկասեանք Հայոց վրայ նշանակութիւն ունեցող ազգացութիւն մ'ունեցած ըլլան: Երկրին աշխարհագրօրէն կողացեալ վիճակը միշտ արգելք էր՝ կաւկասեան եւ Հայկական երկիրներուն միջեւ աւելի կենդանի փոխադարձ յարաբերութեան մը: Բաց աստի՝ Հայք մտաւորապէս աւելի աշխոյժ էին, եւ կրթութեամբ՝ աւելի բարձր, եւ, ինչպէս լեզուաց պատմութիւնը կը սորվեցընէ, ընդհանուր օրէնք մըն է, թէ որչափ ալ նուազ քաղաքակիրթ ազգերը՝ մտաւորապէս բարձրացոյն ազգի մը լեզուն ամբողջապէս կամ ըստ մասնէ կ'առնուն, սակայն երբեք հակառակը չէ հանդիպիր: Ուստի բորբորկին անկարելի է այս պարագայի մէջ, որ Հայք վերջէն՝ պատմական ժամանակի մէջ՝ կաւկասեան լեզուներէն փոխ առած ըլլան:

Բայց որովհետեւ, ինչպէս ըսինք, այս երեւոյթները Տնդիկ-գերմանական առանձնաշատկութիւն ալ չեն, ուստի կը մնայ իրբեւմիակ գոհացուցիչ եւ ընդունելի ենթադրութիւն հետեւեալ մեկնութիւնը:

Տլորովման այս երեւոյթը՝ մեր խօսքը Հայերէնի վրայ մասնաւորելով՝ կը հասնի մինչեւ նախապատմական ժամանակ, երբ արիական Հայք դեռ չէին գաղթած եւ երբ կաւկասեան Հայկական լեռնաշխարհի մէջ կը բնակէին ոչ-Տնդիկ-գերմանական ազգեր, որ կաւկասեան մեծ ցեղն մէկ մասը եւ՝ ըստ հետեւորդի՝ լեզուական միութիւն մը կը կազմէին: Այս լեզուական միութեան Տիմո էր՝ Էրբէրտի Տիմական հետազոտութեանց համեմատ՝ կաւկասեան նախալեզուն:՝ Որչափ ալ արիական նուաճողք, Հայք,

1 էրբ. Բ. 387

հան հաստատուելէն ետքը՝ իրենց բնիկ հնդիկ-գերմանական լեզուն ըստ եռութեանը պահեցին, սակայն հարկ էր որ նուաճեալ տեղացւոց լեզուին հետ շփուելով եւ խառնուելով՝ փոփոխութիւն կրէր. յայտնի տեսակէտէ՝ նախնաբար մարութիւն հնդիկ-գերմ. լեզուն՝ ամբողջապէս կաւկասեան գրոյմ առաւ, բարբառնա տեսակէտէ՝ կաւկասեան նախալեզուն ըստ ամփոփելիքին հետ խառնուեցաւ, եւ ըստ այսմ՝ բնական էր որ յետեւորդ տեսակէտէ ալ՝ արիական-հայկական լեզուն չկրցար ինք զինքը տեղական լեզուէն բոլորովին մարութիւն պահել, նա մասնաւոր թէ անոր հորովման առանձնայատկութիւններն հարկ էր որ ազդէին հայերէնի վրայ՝ 1) Այսպէսով սպորեցին մասն ի մէջ այլոց նաեւ սկզբնաբար կաւկասեան -ը, ոչ եւն յոգնակերտները՝ նուաճեալ ժողովրդեան լեզուէն արիական-հայկական լեզուին մէջ, 2) բայց, ինչպէս որ ապահովութեամբ կրնանք ընդունիլ, առանց ընդհանուր դառնալու, այլ ժողովրդեան ստորին խաւերուն եւ սովորական լեզուին մէջ մտնելով. սա ալ շեշտելու էր, թէ հնո ալ հաւասարապէս մտած էէ, այլ իբր գաւառաբարբառ: Արիական յաղճողներու բարձր եւ արքունի լեզուին մէջ, որ վերջէն դասական եւ գրոց բարբառ եղաւ, անոնք չեն կրցած մտնել իբր յոգնակիի գաւառաբանական կազմութիւն, սկզբնաբար արիական-հայկական + յոգնակերտին ըով տեղ մը գրուելով: Ասոնք բարձր հայերէնի մէջ՝ օտար նկատուելով՝ լիովին թաղաքացիական իրաւունք չկրցան ձեռք ձգել, այլ հին-հայկական մասնագրութեան մէջ շատ քիչ անգամ եւ ոչ ըստ դասականաց ըով համարձակած են երեսան ելլել: Միայն միջին հայերէնին ժամանակը, երբ

դասական լեզուն իր տէրութիւնը կորսնցուց եւ դադարեցաւ ընդհանուր բարձր եւ գրոց լեզու ըլլալէ, ժողովրդական կենդանի լեզուին վրայ հիմնեալ սովորական եւ գրոց նոր լեզուին՝ կիրիկեան հայերէնին կազմուած միջոցին յիշեալ գաւառաբանութիւնը — որ մինչև նոյն ատեն միայն ժողովրդեան բերանը կենդանի մնացած էին, — ընդհանուր մասնագրական լեզուի մաս եղան:

Քննութեան ստացուած այս արդիւնքով կը հաստատուին Մէյէի կարծիքն եւ Ս. Բուզգէի ենթադրութիւնը թէ հայերէնի հաւաքական անուանց -ը վերջնապէս լեզուին եւ -ը յոգնակերտ ոչ -հնդիկ-գերմանական կաւկասեան լեզուի մը ազդեցութեամբը ծագած են: Նոյնպէս այս ստացուած արդիւնքը հայ լեզուին խառնեալ ըլլալուն հիմաւոր գրութեան մէջ նոր ապացոյցն է: Կը յուսանք թէ ասով վերջնականապէս լուծուած է հայերէնի -ը, -նի, -ոսի, -ոյի, -ոյի մասնիկներով կազմուած յոգնակիին խնդիրը:

Մարտարտուր, 29 Օգոստ. 1902:
Պ. Յ. Յ. ԿԱՐՍՏ



Յ Ղ Յ Ա Ճ Ո Ւ Թ Ի Ի Ն

Հ Ս Ե Ր Է Ն Պ Ս Ե Ր Ը
(ՊԱՆՄԱՆՈՒՆՅԱՆՈՅ ՄՆԸ)

Աս վերնագրով լոյս տեսաւ վերջին օրերը խնամով գրուած յօդուած մը՝ հունգարերէն լեզուաւ, Գր. Էլթմիր Պանթայի անուամբ: — Սակայն պարագաները նկատելով՝ մեզի շատ հաւանական կ'երեւայ, որ ասոր մտաւորատեղիին եկեղեցական վերնագրին անձ մ'ըլլայ: Եւ գրուած է այն նպատակաւ, որ մէյ մը ծանր խօսքերով ու անուղղակի կերպով՝ արտաբեր ջրոյց տայ Հայաբաղքի ու Եղիաբերկապոլոյն ազգայնոց մէջ հին ատենի ի վեր եղած հակառակութեան հոգւոյն, — մէյ մ'որ առջեւնիս գնէ, Գրանսիրուանիոյ ազգայնոց մէջ՝ եկեղեցական արարողութեանց նկատմամբ եղած անմիաբանութիւնը, խառնակութիւնը, զեղծումներն եւ այլն: Երկրորդ, որ խորհուրդ տայ, թէ լաւ կ'ըլլար եթէ որ, այսպէս ալ այնպէս ալ նուազ զաթիւ ազգայինները՝ մէկ որոշ ու հաստատուն եկեղեցական արարողութիւն մը պահէին: — Ի վերջոյ կը յորդորէ Գրանսիրուանիոյ լատին եպիսկոպոսն, որ զգուշացնէ նորոգութիւն մտցընելու փափաքող ազգային բազմաններն, որ զբի անցուած կարգաւորութիւններն աչքերուն առջեւէն ՀՀեաւորենան:

Եզրուածին թարգմանութիւնն ընթերցողաց առջեւը գնելէն յետաւ, հարկ է որ, իրաց

1 Նման երևոյթ մը կը տեսնենք Սլեմբրիիի Բելէր ասիոյ յոգնակերտին ըստ մը հօլովման տարրեր կ'առնու: Այսպէս արական բառերուն յոգնակիին կազմութիւնը -իւ-ն -օ վերջնապէս թեմբ, որոնցմէ առաջինը = լատ. յոգն. -ի, վերջինը = լատ. յոգն. -օ8 Գ. հօլովման (կամ նաեւ հօլ. -օ8 Բ. հօլովման. նմանապէս արական եւ իրական բառերու հասարակաց -օ8 եւ -ն յոգնակիին. այս. յոգն. -օ)՝ լատիներէնի չնչոքին յոգնակիին վերջնապէս լեզուին է. այլ. յոգն. -ն փոխառութիւն մըն է լատ. Ա. հօլովման -ն8 յոգն. հայաբանական: Աս հասարակ բային խոնարհութիւնն եւ անուանց ու գերանուանց հօլովման աղաներէնի մէջ լատ. տարրերով այնպէս խառնուած է որ երեսմբ կրնանք աղաներէնը կէս-հունգարական խառնուրդ համարել Հմմտ. Gustav Meyer, „Die lat. Elementé im Albanesischen“ (Gröber's Grundriss der Romanischen Philologie, Bd. I. p. 804 Գ)

2 -նի յոգնակերտին համար ի մասնորոք օրէջ գրական ապացոյց մըն ալ աս է որ այս յոգնակերտ խաղչական-հայկական սեպագրութեանց լեզուին յատուկ է: Յնա ասոր նկատմամբ ինչքէ եւ Լեմանի ուղիղութիւններն ու մեկնութիւնները: